

եփելու է, ինչուան որ ալ չպրձպրձայ, երեսը շիտակ ըլլայ, մէջտեղն ալ թափանցիկ կտոր մը երենայ. ան ատեն պէտք է թողուլ որ պաղի : Խալիկինէն հանելէն ետքը նորէն հալեցնելու է՝ մէջը իրեք տրամբորակ դնելով. և քիչմը եռալէն ետեւ՝ երեսը կապած սև փրփուրը առնելու է :

Բ. Պատրոյգներուն կէսը բամբակ՝ կէսը դերձան պիտի ըլլայ, և ալքու լով՝ դինիի ոգիքով լուծուած քափուրի ու ձարպի մէջ թրջելու է զանոնք : Այսանկ որ ըլլայ՝ մոմը ամենեին չվազեր, և կրկին կը դիմանայ կ'ըսեն :

Վանի մը տարի է որ փայտէ պատրոյգներ սկսան շինել. Այս փայտէ պատրոյգ ունեցող ձրագները մեղրամոմի չափ լցս կուտան, հաստատուն ու հաւասար բոց մը կը հանեն, ամենեին չեն ցատքըտեր ու չեն վազեր : Ու պէտ և առջի հնարողները ու զեցին աս գիւտը ծածուկ պահել, բայց ետքերը իմացուեցաւ. մենք ալ գէթ իբրև հետաքրքրական բան մը հոս կը դնենք :

Այս հնարուած ձրագներուն տարբերութիւնը միայն իրենց պատրուգին վրայ է. վասն զի ատոնց պատրոյգը՝ վրան բամբակ պըլլած փայտի շիւղ մընէ : Ամէն տեսակ խէժոտ փայտերէ պատրոյգ կրնայ շինուիլ. բայց ամենէն աղէկը նոր կտրած կարմիր եղեինն է՝ քանի որ դեռ եղը ցնդած չէ : Աախ ընտրելու է ծառին մէկ տարուան ձիւղերը, ու կեղեները վրայէն սկրրդելով՝ դանակով մը քերթելու ու թողլու է որ չըրնայ. հաստութիւնը յարդի շիւղէ մը աւելի պիտի չըլլայ : Ետքը չմանուած բամբակը աղէկ մը սանտրելու ու ծանր գլանով ձղմելու է որ տափկի . ան ատեն շիւղերուն վրայ պըլլելու ու հալած մեղրամոմի մէջ թաթխելու է : Այս փայտէ պատրոյգները բամբակ պատրոյգներուն պէս՝ ապակէ կաղապարներուն մէջ դնելով ձրագ կը թափեն . միայն թէ շիւղերը շիփ շիտակ պէտք է ըլլան, բամբակն ալ կունտեր

չունենայ : Կ'երենայ թէ բամբակի տեղ փայտ գործածելը այնչափ շահաւոր պիտի ըլլայ, որովհետեւ բամբակն ալ շատ սուղ բան մը չէ . ուր թողունք որ փայտէ պատրոյգ շինելու համար ալ երկայն բարակ գործողութիւններ պէտք են . ասկէ կ'իմացուի թէ ծախքը աւելի ալ չըլլայ նէ, բամբակի ծախքին կը հաւասարի :


ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՇՎԵԿՈՒԹԻՒՆ

ԱՃԱՄԳԱԳՐՈՒԹԻՒՆ

Պալմիր :

Այսաթի պատմութիւնները կարգալու ատեն երբոր մարդս կը տեսնէ հին ատենի ազգաց ու քաղաքներուն մեծութիւնն ու հարստութիւն, հաւտալիքը չգար թէ իրաւցընէ այնպիսի մեծամեծ ազգեր ու փառաւոր քաղաքներ եղած են հոն ատենով . վասն զի կը նայի որ հիմա խիստ խեղճ բաներ են ան քաղաքները և անոնց մէջ բնակած ազգերուն մնացորդները : Ազէկ որ այսպիսի մեծութիւններուն հետքը բոլորովին չէ վերցուած աշխարհիս երեսէն, հապա տեղ տեղ մեծամեծ աւերակներ մնացած են որ մարդուս միտքն ու աչքը կը յափշտակեն . Այսանկ են՝ իինուէի, Աաբելոնի, Ակրատանայ, Պիերսեպօլիսի, Աալհայ, Արուսաղեմի, Արտաշատու և Անիի աւերակները . և աս մտքով գըրած է Ա ոլնէյ գաղղիացին ան գեղեցիկ խորհրդածութիւն Պալմիրա քաղաքին աւերակներուն վրայ, որ մենք օրագրիս Բ. հատորին մէջ թաթխմանծ գրինք¹ . հիմա նոյն աւերակներուն համառօտ ստորագրութիւնն ալ ընենք :

Պալմիրա քաղաքին աւերակները



Պալմիրայի արեգական բազալը :

Հիմա աւագուտ անապատի մը մէջ են, որ անծայր ովկիանոսի կը նմանի, ու կարծես թէ մարդու ոտքը ոչ երբէք կոխեր է ան տեղուանքը։ Խնկէ ինչուան Եշիրատ գետը տիսուր միայնութիւն մը պատած է, ու ամենէն մօտ կտորը վաթսուն մղոն տեղ է դէպ՚ի արևելեան հիւսիս։ իսկ հարաւէն ինչուան 180 մղոն տեղ, այսինքն ինչուան Հալէպ, ուրիշ բան չտեսնուիր՝ բայց եթէ քանի մը ոզորմելի Արաբացւոց վրաններ։ նոյնպէս ալ հարաւային արևելեան կողմէն ինչուան Դամասկոս։ Ո՞իջերկրական ծովուն մէջ Պալմիրայի մօտ եղած նաւահանգիստները ասոնք կը սեպուին։ Տրափոլիս կամ Դարապլուս, Ծիւրիտոս կամ Պէրութ, Տիւրոս ու Ախուն կամ Առուր ու Այ-

տա, ամէնն ալ արեմտեան կողմը։ բայց ամենէն մօտը Հալէպն է։ Իսկ դէպ՚ի հարաւ ան տիսուր անապատին ընդարձակութիւնը հարիւրաւոր մըզոն է։

Օ արմանալին աս է որ Պալմիրա քաղաքին պատմութիւնն ալ խիստ յայտնի չէ։ Խստուածաշունը կ'ըսէ թէ Առղօմոն անապատին մէջ իւատմոր քաղաքը շինեց. շատ հաւանական կարծիք է որ իւատմոր ըսածը աս Պալմիրա քաղաքն ըլլայ, ինչպէս որ կը հաստատէ Յովսեպոս։ կ'երենայ թէ աս երկու անունն ալ, այսինքն իւատմոր ու Պալմիրա, նոյն մէկ անունն են. վասն զի իւատմոր բառը եբրայեցերէն արմաւենի ըսել է, Պալմիրա անունն ալ նոյնը կը նշանակէ ուրիշ լեզուներով։ աս ալ ստոյգ է որ

Հին ատեն աս քաղքիս չորս դին արմաւենեաց անտառ մը կայ եղեր . թող որ ինչուան հիմայ ալ ան կողմերուն արաբացի բնակիչները թակտմօր անունը կուտան Պալմիրային :

Որովհետեւ Առղոմնն Վրիստոսէ հազար տարի առաջ է , Պալմիրան ալ հիմա 2845 տարուան քաղաք կ'ըլլայ . աս հնութիւնը կը հաստատեն նաև քանի մը աւերակները որ ինչուան հիմա կան : Գեղեցիկ ճարտարապետութեամբ շինուած շենքերու մնացորդներուն մէջ ինչուան հիմա կը տեսնուին բլուր բլուր աւերակներ որ քաղաքին տներն են , վրանին հող լեցուած ու խոտեր բուսած : Բոող կայ թէ Առղոմնէ 400 տարի ետքը Վարութողամնոսոր կործաներ է աս քաղաքը : Վաեն անցնելէն ետքը Պալմիրա քաղաքը գարձեալ նորոգուեցաւ : Երեւնայ թէ Առղոմնն անոր համար շինած է եղեր աս քաղաքը որ Հրէաստանէն Հնդկաստան գնացող ու եկող կարաւաններուն իջեան ըլլայ : Իայց աս քաղաքին պատմութիւնը որոշ կեր պով չփիտցուիր ինչուան Վրիստոսէ 100 տարի առաջ , որ Արքու Վնտոնիոս կայսրը Պալմիրան կողոպտեց , պատճառ բերելով որ Պալմիրայիք օգներ են Պարթևներուն՝ որոնց հետ Հռոմայեցիք պատերազմ ունէին . բայց բուն պատճառը Վնտոնիոսի ագահութին ու Պալմիրայի հարստութիւնն էր : Ինակիիները Հռոմայեցուց անցնելէն առաջ Լիքրատ գետին մէկալ կողմը փախուցեր էին իրենց հարստութիւնը . անոր համար աւարն ալ քիչ եղաւ :

Վակէ կ'իմացուի որ Պալմիրան ինչուան Վնտոնիոսի իշխանութեան ատենը ազատ քաղաք եղած է , թէ պէտև մէծն Վցեքսանդը ու իրյաջորդները անոր տիրած ըլլան ատենով : Վապիանոս , որ աս պատմութիւնը կը պատմէ , կ'ըսէ թէ ետքէն Պալմիրա քաղաքին բնակիչները Հռոմայեցուց կողոպտաւը ետ առին՝ Հնդկաստանի ու Վարաբիոյ վաճառքները անոնց տե-

ղը տալով :

Վակէ ետքը ինչուան Վրիստոսի երրորդ գարը Պալմիրայի վրայ յիշատակութիւն մը չգտնուիր : Պաղենոս ու Վէրեղիանոս կայսերաց ատենը Պալմիրայի Օ ենութիա թագուհին հաւոմայեցոց գէմելաւ , ու Վարելէան ինքնակալուհի անուանեց ինքզինքը . յաղթուեցաւ Վէրեղիանոսէն ու բըռնուեցաւ , ու գերիի մը պէս հռոմբերուելով՝ Վէրեղիանոսի գէմելան . վասն զի անիկայ առջի բերան քաղցրութեամբ վարուեր էր հետերնին , ետքը խստութեամբ երթալով՝ ինչուան իրենց կանայքը տղաքն ու ծերերն ալթրէ անցուց : Երգը արեգական տաճար մը շինել տուաւ , մնացած քաղաքացւոց ալհրաման տուաւ իրենց քաղաքը շինելու . բայց յայտնի է թէ աւելի դիւրին է կործանելը քան թէ շինելը : Դիոկղետիանոս փուծ տեղը աշխատեցաւ աս քաղաքս զարդարելու քանի մը շենքերովը որ ինչուան հիմա կան՝ վրանին լատիներէն արձանագրութեամբ : Հուստինիանոս կայսրը ասոր պարիսաները նորոգեց ու մէջը զօրք գրաւ . բայց Պալմիրայի վաճառականութիւնը ընկած ըլլալով՝ իրեն փառքն ալ գնաց , ու ան փառաւոր շենքերն ու կռատունները կամաց կամաց կործանելով գաղանաց բոյն դարձան :

Իւնիամին թառւտելացի անունով հրեայ Ճանապարհորդ մը 1172էն Պալմիրա գնացեր է ու 2000 հոգիի չափ իր ազգէն բնակիչ գտեր է եղեր հոն : Թակտմօր անուամբ աս քաղաքս կը յիշատակէ նաև Լալիւլֆէտա արաբացի աշխարհագիրը 1325էն : Իսկ Եւրոպացիք գրեթէ բոլորովին մոռցած էին աս քաղաքը , ինչուան որ 1678էն քանի մը անգղիացի վաճառականներ Հալէպ քաղաքին բնակիչներէն տեղեկութիւն առնելով՝ ելան գնացին Պալմիրայի աւերակները տեսնելու : 1691էն ուրիշ քանի մը Վա-

զիացիք աւ կնացին , և որովհետեւ բռ-
լոր աւերակ էր ու բնակելու տեղը էին
կրնար գտնել՝ հազիւ չորս օր կեցան
հօն : Ենկէ ետքը շատ եւրոպացի
Ճամբորդներ Պալմիրա քաղաքը տես-
նելու գնացին . բայց Առւտ , Պուլքը ի
ու Տոքինս անունով Ենդղիացիք ա-
մենէն աւելի մանրամասն տեղեկու-
թիւն տուին հիմակուան աշխարհա-
գէտներուն աս քաղաքիս վրայ , և ի-
րենց գիրքը Ո՞նտրա քաղաքը տպուե-
ցաւ 1753ին , մէջը 57 հատ գեղեցիկ
պատկերներով :

Պալմիրայի աւերակները արևելեան
հարաւէն դէպ 'ի արևմտեան հիւսիս
մէկ մղոն ու կէս տեղ բռնած են ու-
ղիղ գծի վրայ : Երեւելեան ծայրն է
աս աւերակներուն մէջ ամենէն երեւե-
լի շէնքը . կ'երեւնայ թէ արեգական
տաճարը աս է : Տաճարին դիմացը
մեծ գաւիթ մը կայ քառակուսի , ա-
մէն մէկ կողմը 600 անդղիական ոտք
երկայնութեամբ . ասոր մեծ գուռը
արևմտեան կողմը կ'իյնայ : Են գաւ-
թին մէջ բնակած են Երաքացիք ե-
րեսուն տունի չափ . տաճարին արևմը-
տեան կողմը տաճկի մզկիթ մը կայ՝
ան ալ խարիսխած : Վիշ մը անդին է
քաղաքին փառաւոր կամարը , ուսկից
կը մտնես մէկ հրապարակ մը որ 4000
անդղիական ոտք երկայնութիւն ու-
նի , ու ծայրը գերեզմաննոց մը կայ :
Պալմիրայի այլայլ շէնքերուն մէջ
քրիստոնէից եկեղեցի մըն ալ կայ .
անկէ զատ՝ քաղաքին արևմտեան կող-
մը ուրիշ բարձր շէնք մը կայ շատ փա-
ռաւոր , որ Պահոկղետիանոսի շինածը
կը կարծուի :

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

ՄԱՀ ՎԱՐԱԿԱՅ

ԵՒ

ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ ԴԵՒՌՆԴԵԱՑ

Ո՞ն ուրուք կեանք ըլքեղ և մահ երթանիկ
Քան զոր ձնեն երկնից ողբովք հայրենիկ .
Յաստեղս ու 'ի ստոր անմահ հեցցէ նա յաւերժ ,
Լընու զաշխարհս և զգարս նորին անուն պէրճ :
— Խակ հայրեննեաց որ 'ի սիրոյն իցէ վրէպ .
Տուգանս ասաէն , և անդ կրեսցէ երաշլսէպ :
Ո՞ւ երկոցուն տեսող Մասեաց 'ի կատար
հայրենականդ Ոգի , լարեա զիմքընար :

Ե .

Ի բարձրաձեմն հասեալ գէտ ակն արևուն
Չանթս արձակէր 'ի կապարձէն հրատեղաց
Յասպար երկրին ընդ Ճանապարհ գալիկադոյն ,
Եւայր կոպճուտ խոպանն 'ի բոց փայլականց :

Ի աօթագին հրատէն յուղեղ շանթահար
Զովիր զեռնոց յանապատին թափառկոտ
Խսորերկրեայն Ճեպէր 'ի մութն իւր գագար .
Սոյլք անհամբոյք հերձանէին միայն զօդ .
Հաղիւ ծիծանց վայրի զուղէշն իւր կարկամ
Զմէկը սոճին իբրու արձան յաւերակ ,
Յորոյ ի ստուերս առ մըաերմին բարեկամ
Ոչ վայեցաց երբէք նըսաեալ միայնակ :

Անդ երբէք ոչ հընչեցին քաղցըր կարկանք .
Անդ ոչ հողմիկ թէպէտ պանդուխտ էած թէ ,
Անդ ոչ ծաղկան ծաւկիք 'ի վեր բացան աչք ,
Եւ ժըպտեցան ընդ արշալցոս , ընդ արե . . .

Ա. Ա. 'ի հեռուստ գեղնեալ փոշին վեր 'ի վայր
Ըցքրաստանին տայր նըշմարել բեւնակիր ,
Ուրք ճօճաւոր զըլսովք յանջատ գնային պար ,
Եւ վարողաց խոնջ գիտէին գէմք զերկիր .

Իբրև կոճեգք ծըփեալք 'ի ծովլայնանիստ
Վատանդական երթայր անձնիւր առ 'ի կամն ,
Կամ զերթ խորհուրդք անկերպարանք որ ընդ միո
Տարուբերին սաղապաճեմք յունայն ժամն .

Եւ որպէս բուռն յանկարծածին նոր խորհուրդ
Զի զօրացեալ տիրէ մըտաց աւեն ողջոյն ,
Այնպ յանկարծ փրփրերախ , ձաղկ ջերմն 'ի կուշ
Անտուսս նըժոյդ արավարծախէր զգաշտն անհուն .

Զեռն հեծելցն յեց յանդըրուարն 'ի հուժկու
Եւ աչք հազիւ ձանհապարհն կային պիշ .

Լայն յասպարէզ խառնեալ մըտացն օգաչու
Եւ 'ի խորհուրդը ճախիր առնոյր լուսանիշ .

Եւ մըրկավար թըւէր նըժոյդն 'ի շըղթայս ,
Այնպէս սաստիկ էր տենէ 'ի սիրտ վարողին .

Մինչ հասարակ աւուր խարշագն յակամայս

Մառոյն ձըքէր 'ի գոյզն ըզնա հովանին .

Գամ մի ընդ կողմն ելեալ քամէ զնիոյն բաշ .
Որով երբէմն 'ի յաղթութեանց ելեալ յորս
Յորժամը վանդ փողը զփուընչմանց խառնէր վաշ .

Զվահագն 'ի գաշաս յարուցանէր ահաւորս :

Եւ զոսկեկուտ լուծեալ ըզթագ ճակատուն

Գարգմանակաւ հրակէզ գիմացն հով ածէր .

Մերթ յերկայնեալն յառէր լընթացը գրաստուն

Եւ մէրթ յուղին զոր հասանել մընայր գէւ :